

միտքդ բեր այս տեղուանքը : Անկեց է որ Հռովմ հասար : Կապենեան գոնէն քաղաքը պիտի մըտ . նենք , որ այս գոնէն ետքը կու գայ : Անոր համար քեզինչուան հոն կ'ուզեմտանիլ որ Հռովմայ արժանաւոր յիշատակարան մը ցուցընեմ , որ աւելիյարգոյ է քան թէ քարերու սնոտի կոյտերը , : Անհամբերութեամբ կը սպասէի տեսնելու ինծի խոստացուած տեսարանը , և աչքս հետզհետէ կը տանէի առջևս ելած տաճարներու և պալատներու վրայ : Սիրոս հարցմունքներուս վրայ կը ժըպ . տէր . վերջապէս ինծի ըստաւ . “ Կը տեսնէս ահաւասիկ Ապակեան Ճամբան : Թերես այնպէս մը երենայ աչքիդ թէ համեմատ չէ այն գաղափարներուն՝ զոր ազգեցի քեզի : Հասարակաց օգուտը միայն մտածելով , կրնամ ըստաւ արդարացընել : Բայց Ապակեան ուղին այս տեսակ շինից մէջ այնշափ վեր է , որ հասարակ լեզուէն խոտորելու է զանիկայ ստորագրելու համար :

“ Դիտէ ինչ կերպով շինուած է . ժայռի կտորուանքներ , մարմարինի կարկառներ՝ որոնք երեակայութեամբ իսկ հազիւ կրնանք խորտակել , լեռներէն հոս բերուեցան . հարկ եղաւ զանոնք կտըրտել , յաւիտենական հիմերու վրայ նատեցընել արուեստով պատրաստած շաղախով միացընել , և պղնձէ լարերով զանոնք իրարու կապել . հալած կապարով ամրացընել բոլոր այս մասերը , անշարժ ամբողջ մը շինելու համար : Ո՞ր մարդկային գործ կրնայ ասկէ աւելի շէնքի անուանը արժանաւորիլ : Այս Ճամբան Հռովմայէն կապուա կը հանէ , և կապուայէն ՚ի բրունդիսիոն . 2800 սդատի միջոցի մէջ շատ Ճահիճներ կան որ մարդկային Ճգտնց անմատչելի կ'երեան : Հռովմ այս հսկայակերպ շէնքին համար պարտական է Ապակիոս համարակալին , որ Կոյր մականուանեալ է : Դարերը կը դնան զայն խախտել , սակայն մնացորդքը յաւիտենական պիտի ըլլան . գալի ազգաց պիտի ցուցընեն թէ ինչ էին Հռովմայէցիք . ինչպէս Հոմերոսի երես մը քերթուածն ալ պիտի ցուցընէ թէ ինչ էին Յոյնք :

“ Այդ շիրիմները որ իրարմէ հեռու կը տեսնէս , Հռովմայ ամենէն ազնուական ընտանեաց կը վերաբերին . իւրաքանչիւրը իրեն առանձին գերեզմանը ունի : Սրբապղծութիւն կը սեպուի եթէ մէկը ուրիշ ընտանիքի մը շիրիմը առնու գործածէ . և ով որ ատ յանցանքը ընելու համարձակի , ծանր պատժոյ տակ կ'իյնայ : Նոյնպէս արդիլուած է ժառանգական շիրիմները ծախել կամ օտարացնել : Անոնք որ շինել կու տան՝ միշտ իրենց ժառանգներուն պարտք կը դնեն որ զանոնք իրենց ամբողջութեանը մէջ պահեն , ապա թէ ոչ մասնաւոր տուգանք գրուած է վրանին , զոր պարտական են հատուցանել քրմապետաց գանձանակին :

“ Մասնաւոր շէնքեր ալ կը նկատես հոս որ պարզապէս յիշատակարան կամ հահըշտու կը կոչուին , և գերեզմաններէն ասով կը զանազանին . որ մեռելոյն աճիւնը մէջերնին չդրուիր . այլ անոնց յիշատակին համար կը կանգնուին . իրենց առարկան նոյն մեռնողն է , ու անոր անուանը յիշատակը մը շտընջենաւորելու համար որոշուած :

„ Բայց դու հանգչելու կարօտութիւն ունի : Փութանք կելեան լեռնէն անցնիլ . և Սուպուրբեան Ճամբուն մէջ ձգել ինքզինքնիս : Իրիկունը հասնելու վրայ է . առողջարար հանգստեամբ մը ուժդ նորէն ստացիր , ու գիշերուան մթուն մըտ . քէդ անցուր բոլոր այն առարկաները որ մտացդ վրայ տպաւորութիւն մը ըրին : Հռովմ տեսնողը երկար մտածելու նիւթ ունի :

Կը շարունակուի :

ԲԱՐՈՅՑԱԿԱՆ ԱՌԱԾՔ

Լ'մէն յաձախ եղած բանը , շատ գործածելով անարգելի կ'ըլլայ . ամէն քիչ եղած բանը՝ աւելի սիրելի կ'ըլլայ սովորաբար : — Լ'մէն բաղձալի բաները աւելի սիրելի կ'ըլլան , քան թէ միշտ ունեցածները : — Որ բանն որ անգործածելի է և ընելու է , անիկայ բազմութեան մէջը կարծես թէ յարգի է : — Ո'արդուն սիրու թէ որ սիրած բանը ձեռք չկրնար բերել , անոր փափաքովը աւելի կը բորբոքի :

Իանի մը սովորութիւնը՝ բնութիւն եղած է : — Օօրաւոր բան է սովորութիւնը , վասն զի բնութեան կը նմանի : • Ըեմտեսնար թէ ինչ օգուտ կ'ընէ ուսումը առանց բանական խելքին , և ոչ խելքը առանց ուսման . վասն զի մէկը մէկալին կարօտ է :

Ով որ քիչին գոհ չէ , շատ հեղամենեին բան չունենար :

Լուղջութեան պատճառը՝ ժուժկալութիւնն է , հիւանդութեան՝ առատութիւնն է : Վիչ ու չափաւոր կերակուրը՝ մարմնոյն ու հոգւոյն պիտանի է : — Ոոկրատայ վրայ շատ չափաւորութիւն տեսնուեցաւ , և ասոր համար բոլոր իր կեանքին մէջը ամենեին տկարութիւն մը չգցաց :

Կեանքերնիս շատ կարծ է , ուստի պէտք է որ խելօք ու զգուշութեամբ գործածենք՝ աղէկ ու ինչպէս պէտք է ժամանակը գործածելով :